

վրայ եւ մեղի թոյլ պիտի տայ վերականգնել  
աւերակները մեր հայրենիքին, որ լքուած է  
այսօր, բայց ոչ մոոցուած (1):

X

## ՀԱՅ ԱՐՈՒԵՍՏԸ

ՃԱՌ ՓԲՈՅ. ԿԱՊՐԻԿԼ ՄԻԼԼԵ

Հայերը մասնաւորապէս հետամուտ և զած  
են կառուցման եւ զարդաւորման: Անոնք մեղի  
թողած են շատ եկեղեցիներ, շատ մանրանկար-  
ներ, զործեր որ մեծ մասամբ թուական կը  
կրեն, և ոմանք շատ հին, Զ. — Ե. դար :  
Այդքան ճախ ամբողջութիւնը մը հազուազիւտ  
րան է: Արուեստի պատմաբանը այդ թանկա-  
զին զանձարանին մէջ լիաբուռն բան կը գտնէ  
քաղելիք :

Հայ արուեստը կրցած է համարուիլ, ու ու  
կը համարուի իսկ, մերթ, ճիւղ մը բիւզան-  
դական արուեստի: Կը բաւէ սակայն համեմա-  
տութեան մը գնել Հայաստանի յուշարձաննե-  
րը յոյն Կայսրութեան, մանաւանդ Կ. Պոլսոյ,  
յուշարձաններուն հետ, նկատելու համար տար-  
բերութիւնները որ անոնց հզօր ինքնաստպու-  
թիւնը յստակօրէն ի վեր կը հանեն:

1) Այս նատին արտասանուած օրը, վերջին  
պարբերութիւնը ունկնդիրներէն ոմանց այնպէս  
կարծել տուեր էր թէ բովանդակ հայ ժողո-  
վուրդի այժմեան ազգային կեանքն է որ հոն  
«զժնդակ» ածականով կ'որակուէր եւ թէ «լը-  
ուած բայց ոչ մոոցուած հայրենիքի աւերակ-  
ներու ապագայ վերականգնման» մասին յայտ-  
նուած յոյսը կը վերաբերէր Խորի. Հայաստա-  
նին: Այդ մեկնութիւնը աննիշդ է, ինչ-  
պէս հեղինակն ալ՝ երբ իրեն հաղորդեցինք  
այդ կարծիքը՝ ըստ մեզի: Հայրենիքէն հեռու  
օտար երկիրներու ցրուած Հայոց կեանքն է որ  
ան կը գտնէ դժնդակ, եւ երբ կը նշդէ թէ «վե-  
րակենդանացած արդարութեան տապանը օր մը  
Արարատին, — այժմ թուրքերու ձեռք անցած  
Արարատին, — վրայ է որ պիտի իջնէ», յայտ-  
նի է որ չի կրնար ակնարկել մեր այժմեան Հա-  
յաստամի Հանրապետութեան, որ լքուած ըլլա-  
լէ հեռու, մէկ միլիոն կենդանի, աշխատող,  
արտադրող Հայերու բոյնն է, այլ Հայերէ ու  
հայ կեանքէ բոլորովին պարպուած, բայց վտա-  
րանդի Հայերէ երբեք չմոոցուած այն հայկա-  
կան նահանգներուն որ մնացին կամ տասնինգ  
տարի առաջ նորէն անցան թուրք լուծի տակ:

Ով որ զզացած է բիւզանդական եկեղեցի-  
ներուն հրապոյը, ով որ ճաշակած է անոնց  
ճակատներուն նկարաղեղութիւնը, ուկեզօծ հո-  
դաքարին եւ կարմիր աղիւսին ներդաշնակու-  
թիւնը, ով որ գնահատած է առածզականու-  
թիւնը եւ յաճախ անփութութիւնը տազախի  
(mortier) լայն կցուածքներով պաճուճանքի  
(parement) մը, զարմացած կը մնայ երբ  
Հայաստանի մէջ կ'անցնի խստութեանը առջե-  
ւէն սրբատաշ մեծ քարերուն, սքանչելիօրէն  
կարդաւորուած, առանց զոյնի, յաճախ առանց  
տեքորի, կամ ուրիշ ո եւ է տեքոր չունենա-  
լով բայց եթէ սիւներու զօտի մը կամ քանի մը  
քանդակները, ոչմք կամ զարդազիծ՝ քիչ կար-  
կառ ունեցող: Նոյն հակապատկերը, զոր կը  
կառմէն մէկ կողմէ՝ յօդաւորուած չինութեանց  
ճակատներուն վրայ արձանադրուած կառու-  
ցումը եւ միւս կողմէ՝ հուժկու զանգուածը որ  
ներքնամասը կը ծածկէ, որ կը փակէ նախա-  
խմբարանը (narthex), նոյն իսկ կողակ-  
ները (abside), ուր կողակը հազիւ նշա-  
նակուած է միահարթ մակերեսին մէկ միջա-  
փորումովը, որպէս թէ հսկայ քանդակազործ  
մը «գաշտը» վերցուցած եւ թանկազին մոթիֆ  
մը արժէքաւորելու համար ստուերի խորք մը  
փորած ըլլար: Միեւնոյն հակապատկերը գարձ-  
եալ, Այս — Սոֆիայի լայն բացուածքներուն ու  
բաղմաթիւ պատուհաններ ունեցող հզօր զրմ-  
րէթին, որուն համար Պրոկոպիոս կ'ըսէր թէ  
երկնքին մէջ իսկ առկախուած կը թուէր, եւ  
Հայ եկեղեցիներու ժլատ լուսաւորման միջեւ:  
Ամէն ինչ հակազրութիւն կը կազմէ. հոն՝ մի-  
ջերկարաննեան երկնքին ժպիտը եւ Յունաստա-  
նի նրբին մտածումը, հոս՝ բարձր լեռներու  
ծանրախութիւնը եւ Արեւելքի կրօնական  
հոգին:

Զուգակշխոր աւարտենք «վլան»ներուն եւ կառուցուածքին քննութեամբ։ Բիւղանդիոն եւ Հայաստան Զ. դարուն հաւասարապէս լքած են այն հոչակաւոր տիպը զոր առաջին քրիստոնեայ հարտարապետները ստեղծած են Մէջերկրականի տիտունքներուն վրայ, ատաղձագործ (à charpente) պազիլիքան։ Անկից նախընտրելի նկատած են շինութեան ձեւ մը որ շատոնց ի վեր ընտանի էր Ասիոյ, այն է քառակուսի փլանի վրայ զմբէթը։ Բայց տարրեր կերպով օգուտ քաղած են անկից. ի՞նչպէս զմբէթը կապել հիմ կազմող քառակուսիին, ի՞նչպէս անկիւններու պարապը լեցրնել՝ զրմբէթը ամուր բռնելու համար։ Հայերը կը շատանան փորձառական (empirique) եղանակով մը, որ հին սերունդներէն մնացած է, այն է որմնախորշը (niche), անկիւնափողը (trompe d'anfrés)։ Բիւղանդացիք կը զծեն երկրաչափական պատկեր մը, դիտութեան արդինք, զմբէթարդը (pendantif)։ Ի՞նչպէս, առեկից յետոյ, դիմադրել հրումներուն (roussées), որ կը ձգտին պատերը խորտակելու։ Երկու միջոցներ կը ներկայանային, որոնցմէ մին պէտք էր ընտրել. չորս հուժկու մոյթեր՝ քառակուսիին ներուր, անկիւններուն մէջ, կամ չորս կողակիներ (abside) դուրսը՝ կողերուն կրթնած։ Առաջին եղանակը ծնունդ արւած է, զանազան հանգրուաններէ յետոյ, խաչաձեւ եկեղեցիին. երկրորդը, ուղղակի, քառատերեւաձեւ եկեղեցիին։ Բիւղանդացիք, որ հաւասարակշուութեան բաղկացութեանց հնարամտութենէն կ'ախորժէին, ընտրած են խաչաձեւ եկեղեցին եւ զայն զարձուցած են՝ դարերով՝ երենց աւանդական տիպը։ Հայերն ալ զայն առաջին կարգի վրայ դրած են, բայց տեսակ մը նախասիրութիւն ունեցած են քառատերեւի ձեւին համար։ Անոր երեսոյթին այլազանութիւն տուած են։ Իրը նեցուկ ծառայող որմնախորշը կիրարկած են ութանկիւնին, վեցանկիւնին։ Զայն կիրարկած են այնուկ իսկ ուր հարկաւոր չէր։ Այդպէս ըրած են՝ աւելի միջոցն ընդլայնելու քան հրումներուն դիմադրելու համար, խաչաձեւ եկեղեցիին կողերուն։ Յոյց տուած են մանաւանդ թէ ի՞նչ մեծ արժէք ունէր իրենց համար քառատերեւի ձեւը, երբ ներսէս Գ. կաթողիկոսը Զուարթնոցի մէծ

ոճով եկեղեցին կառուցանելու ձեռնարկեց 648Հ 660։ Զայն պարփակեցին այն ատեն բոլորաշէնի (rotonde) մը մէջ, զայն շինութեան տիրական կտորը դարձուց։ Յատակակիծը Այա - Սոփիայինին կը նմանի, բայց Այա - Սոփիան քառատերեւաձեւէն կը պահէ նեցուկ կազմող կողակիներուն, երկուքը միայն, որոնք քառակուսին կ'երկարաձգեն ըստ երկայնատարած առանցքին, եւ զայն կը դարձնեն պաղիլիքական հզօր կոնք (nef) մը, բոլորաձեւ կամարներու երկար չարքի մը տակ։

Ուրիշ հակապատկեր մը եւս։ Հայաստան Միջազետքի իր դրացիներէն առած է արեւելեան ուրիշ տիպ մը, կամարաւոր պաղիլիքան։ Ան իր խաչաձեւ եկեղեցին նոյնքան երկար ըրած է, որպէս թէ խաչը պարզապէս պատուաստուէր պաղիլիքային վրայ։ Կոստանդնուպոլիսը կամարաւոր պաղիլիքային չէ կապուած։ Ան խաչին կուտայ չորս հաւասար թեւեր, յատակադին՝ հաւասարաւոկութիւն եւ երկրաչափական զծագրութեան մը համաշափութիւնը։

Հայաստանը ինքնատիպ է։ Եղած է ստեղծագործ։ Մարդ յօժարակամ ատոր կը մզուի հաւատալ, երբ կը տեսնէ անոր այլազան յատակագիծներուն, որ ամէնքն ալ լայնօրէն վերարտադրուած են, դիւրաւ համախմբուիլը կապակից ամբողջութեան մը մէջ որուն բոլոր մասերը միեւնոյն սկզբունքէն կը բղխին։ Մեծ դիտուն մը, պարծանքը մեր սերունդին, Սարչիկովսքի, մեզ կ'ապահովէ թէ Հայաստանը ատունց զրեթէ բոլորն ալ ինք ստեղծած է։ Ինք է որ իրանէն քաղեր է քառակուսի փլանի վրայ զմբէթը, որ զայն կարմակերպեր է ու Բիւղանդիոնին տուեր։ Այդքեզնաւոր գործը ան կատարեր է Դ. դարուն, քրիստոնէութիւնն ընդունելէն անմիջապէս յետոյ, վերին Միջազետքի եւ Քաղդէաստանի արամէական քրիստոնեայ ազգարնակութեանց հետ ունեցած շփման հետեւանքով, հեռու Հոռմէն ու հելենութենէն։ Եթէ յետոյ, Ե. եւ Զ. դարերուն, կ'ընդունի Սուրբոյ եւ Բիւղանդիոնի ազդեցութիւնը, թոյլ չի տար որ ան չառ խորապէս թափանցէ զինքը։ Է. դարուն, ան կը վերադառնայ իր զզգային աւանդութեան եւ նորին ի պատուի կը զնէ այն ձեւերը զոր հաւաքի առաջին խոյանքին մէջ լրացաւ։

ի՞նչ եղաւ իր ազգեցութիւնը : Այնքան մեծ որբան իր ինքնառպութիւնը , կը պատասխանէ դարձեալ Պ . Ստչիկովսքի , որ դայդ կը նկատէ ամէն տեղ , յոյն երկիրներու եւ Խոտալիոյ մէջ , Թրանսայի հարաւը , Ժերմենելի-լէ-Փրէ , Պուհմիա , ուսման արուեստին մէջ : Այդ ազգեցութիւնը նախ կը տիրէ Վրաստանի մէջ , եւ անկից կը տարածուի ամէն կողմ , զոթ արշաւողներուն , Վարէկ վաճառականներուն եւ հայ գաղթականներուն հետ : Յանդուզն վարկած , որ շատ մը ընդդիմութեանց բաղիած է : Ամէն պարագայի մէջ , ամէնէն խոհեմները պիտի ընդունին թէ քիչ յուշարձաններ կան Բիւզանդական երկիրներու եւ ամրող Եւրոպայի մէջ , միջին դարու հնագոյն շրջանին եւ աւելի ետքն ալ , որոնց ուսումնասիրութիւնը քանի մը էական տուեալներ չունենայ քաղելու Հայաստանի յուշարձաններու ճոխ գանձարանէ :

Հայերը սիրած են զարդարուեստը : Անոյ գեղեցկացուցած են իրենց եկեղեցիները , գլխաւորապէս մուտքի մէծ զոններուն , պատուհաններու շրջանակներուն , կամարաշարներու անկիւնակալ քսրերուն վրայ : Աղթամարի հոչակաւոր եկեղեցին շրջապատուած է , ինչպէս գոտիով մը , հոյակապ ծոփորով մը (frise) որթատունկի ոլորապտոյտ ցօղուններու : Մոթիֆները այլաղան են , ատոնց ուսումնասիրութիւնը բարդ է եւ ամրող զիրք մը կրնար լեցընել : Աւելի զիւրաւ պիտի ըմբռնենք հայ զարդարուեստի նկարագիրը՝ ձեռագիրներուն մէջ , մասնաւորապէս աւելտարաններու սկիզբը , համարաբրառքներու տախտակները շրջանակող աղեղնակամարներուն վրայ : Ատոնց ամէնէն նշանաւորները Փ . զարոն կը պատկանին . Մլքէ թագուհինը , Վենետիկի Մխիթարեանց հաւաքածուին գոհարը , 902 թուականն ունի , էջմիածնինը՝ 989 թուականը : Երկուքն ալ կը ներկայացնեն հուժկու արուեստ մը . կամարները լաւ կառուցուած են : Աղեղին շուրջ , գեղեցիկ սիրամարզներ կամ անօթի մը քով դէմ զիմաց կեցած թուշուններ , թուփեր՝ նուռերով բեռնաւորուած , որ մեծ փակ ծաղիկներ , խաշխաշին նման կարծես վայելուէ վերջաւորք մը՝ frange մը կը կազմեն :

Տեքորին մնացեալ բաժինը կը պահէ մեծ մասամբ չին ժամանակներու կնիքը , եւ թըմ-

րուկներէն (tympan) մին , աղեքսանդրիական բնանկար մը կը վերաբռազրէ , ձկնորսներ , ձուկեր եւ կոկորդիլուններ : Այս աղնուածեւ արուեստը իր առաջին օրինակը (modèle) Զ . զարուն , վերին Միջագետքի մէջ ունի եւ զուգահետարար կը զարդանայ թէ՛ Հայաստանի եւ թէ՛ Բիւզանդիոնի մէջ :

Բայց ԺԱ . զարուն սկիզբին մօտ , Միիթարեանց մէկ ուրիշ ձեռագիրը շատ տարբեր զգացումէ մը կը ներշնչուի : Աղեղը կորսնցուցած է իր ճարտարապետական նկարագիրը : Այլ եւս սիւներուն վրայ չի կրթնիր : Ուղղանկիւնի մը մէջ փակուած է եւ ուրիշ բանի չի ծառայեր բայց եթէ զարդական շարադասութեան զծերն ու շարժումը որոշելու : Այդ խիս շարագրութիւնը եւ կարծ ու հաստ սիւները դուրս կը ցատքեն՝ թեթեւ շրջանակի մը մէջ , ոչ միայն թոշունները եւ ծաղկած թուփերը՝ վերի մասին մէջ , այլ նաև , քովերը , ոճաւորուած տունկերը զոր Օմմեաններու մոզային յօրինողները կ . զարուն , Սուրբոյ եւ Պաղեստինի մէջ , արդէն իսկ փոխ առած էին սասանեան արուեստէն :

Այդ տեքորը գեռ շատ ժուժկալ է . ականթին վրայ կ'աւելնայ արուեստական ծաղիկ մը , սեթեւեթեալ , վայելչաձեւ , որ միեւնոյն ատեն բիւզանդական ձեռագիրներուն մէջ կ'երեւայ : Ան կը զարդարէ «դաշտ»ը , բոլորակներով եւ ոլորապտոյտ ցօղուններով շրջանակուած : Զըգենք հիմայ որ երկու զար անցնի , ու զանք վենետիկի ուրիշ աւելտարանի մը , 1193 թուականով : Նոյն շրջանակն է , բայց ուրիշ ողի մը : Այլ եւս՝ սակաւաթիւ մոթիֆները , իմաստուն և մտածուած կարգաւորութիւնը չէ որ կը զբոնինք , այլ պէսպիսութիւնը եւ հնարքը , աւելնը եւ քմայքը : Մերթ աւելի եւս ոճաւորում , անասունը ոլորապտոյտ ցօղուններուն մէջ շարամանուած , մերթ աւելի ճշմարտութիւն , ծառը՝ աւելի մօտ բնութեան եւ թոշունը որ աղատորէն կը կտցէ : Նախնեաց դասական շրջանը եւ Բիւզանդիոնը գրեթէ մոոցուած են . դիտուած է որ զարդարուեստին արժէքը , Ասիոյ մէջ , կը կայանայ շարագրութեան ինքնառպութեանը մէջ : Այդ ինքնառպութիւնը տիրական յատկութիւնն է հայ զարդարուեստագէտին :

Հայաստանը նուազ արժէք տուած է մարդ-

կային դէմքին քան Բիւզանդիոնը : Զայն ներ-  
կայացուցած է ուրիշ ոսկիով մը : Ան չի փնտռեր  
վայելչաղեղութիւնը, այլ արտայալութիւնը :  
Խաչուած Յիսուսին յօժարակամ կուտայ կո-  
տրածած ցաւպին գծեր : Կը թուի անպիսուանալ  
նաեւ բիւզանդացի վարովետներու կերպար-  
ուեստական, Հայած կաղապարումը (modelէ) .  
Մը թագուհիի աւետարանիչներու դէմքերը  
մէզի կը յայտնեն արուեստ մը որ անակնկալ է  
միջին-դարու խորը, այն է մերօնեայ տպա-  
ւրապաշտներուն արուեստը :

Մալ ի ծալ ՀանդԵրձնԵրուն կամ օթոց-  
ներուն (draperie) յէց, արագ ու քիչ մը ան-  
փոյթ յօրինուած քը՝ մթնալորտի տպաւորու-  
թիւնը կուտայ, Եւ յԵրկ յարմիններուն Համար,  
Համարձակ վրձնի Հարուածները, մխահարթ  
թոյրերը, դոյներու այլազանութիւնը, սե-  
փիս, թուխ-դԵղին, զեղանախունկի զոյն, կար-  
մրադեղի զոյն, վարդաղոյն, կապոյտ, թեթև  
մանուշակագոյն, լոյսերը շատ ճերմակ, արժէ ք-  
ներու ընդդիմակացութիւնը յառաջ կը ըերեն  
Հարուած տպաւորութիւն մը լոյսի ու սեւ աշ-  
քերուն կուտան յուղիչ խորութիւն մը :

Եւ ատիկա կողմացեալ պարագայ մի չէ :  
Մը թագուհին ձեռադիրը կը ներկայացնէ :  
Երկար աւանդութիւն մը որուն կազմուիլ կը  
տեսնենք Զ. զարուն Փոքր Աստիյ յոյն վահ-  
քերուն մէջ և զոր կը վերացտնենք, ԺԲ. զարուն  
վերջնիրը, Առուսիոյ Եւ Պալքաններու նկարնե-  
րուն մէջ : Անոնք կը ներկայացնեն Արևելքի ի-  
րապաշտ Եւ Երփնաղէտ զգացումը, Յունաստա-  
նի զաղախարապայտ ու կերպարուեստային  
զգացման անդէպ :

Ներոցութիւն, կը խնդրեմ այս քիչ մը  
խստածեւ պարզպարանման համար։ Լուսաբաշ-  
կով ցոյց տրուած քանի մը պատկերներ անո-  
չուած առելի լաւ բժրոնեւ ուուած պիտի բլատ-  
յին ձեզի Հայաստանի բուշաբաններուն հռչէ-  
կու գեղեցկութիւննը։ Գոնէ զնահատած պի-  
տի ըլլաք այն խոր մտածուած պատճանները  
որ կրնան Արուեստի պատմաբան մը մզկւ գաշ-  
լու հանդիսաւոր պարագայի մը մէջ՝ մէծ առ-  
բեղածի մը առթիւ հու առցին իր հիացման  
վկայութիւնը բերելու։ Այդ անցիալը որուն  
մէծութիւնը պիտի ուշի լաւագայն կերպով ի-  
մեր հանել, անոնդմէ է որ կրնան ազդի մը, իր

նեղութեան օրերուն, տալ առենէն չօքը կաղ-  
դոյցը և մասցանել բոցը մշտակենդան որ  
աւելի երջանիկ օրերու մէջ նորէն պիտի ար-  
ձակէ ամենէն չողովուն փայլը: բայ մէս  
ո՞թ, չի Փ-Ճ-Ճանենդէն, պատու պատճառ  
-ացքրու թիլ: Չի մժամազու մանու, ամենէ  
-ան ու ՀՀԱՅԵՐԱԾՈՒԹԻՒՆԵՐ: ոչու զի ոչ  
-բայացու նոր, նոր մէսն վանագու զի զի  
լաւ և մայզենի— անի վեցու, օւզուն,  
հայդար մարտուն: ամեն մայզենիստիքար  
մէնի: Ճ ծաղրաց բանակարգութիւն ուս զո  
դադա զդանեալով մինման, Չի վարագար  
-այս ՊՅԱՆԻՎԱԳՎԱՆ: Սրբագամ, Հայրէ միջուրըզ  
, Չի վարաց մէ Պատուն: Հայուննեալ մայմոր  
մզուն պիտի և մասնաւ մուրան ուղար մէջին  
զի Խաչ ունեած առաջանաւու ունուած ունուած  
նորին չորչակալութիւններս կը յայտնեմ  
այս գեղցիթիկ հաւաքոյթը կազմակերպող Մա-  
նախում թին, որ զիս հարաւիրեց ձեզի հետ տո-  
նախմբելու, Սուրբ Գրքի հաւ թարգմանութեան  
հազարհինդչարիւրամեակի այս հանդէսին մէջ,  
Երաժշտական արուեստի այն շտո մասնայ-  
տուկ երեւոյթը զոր կը կազմեն հայ մէկեկին,  
հայ Երաժշտութիւնը: Եւ ուրախ եմ կարենալուս  
այդ ազնիւ հայրենիքի Երաժիշտներուն բերել  
Երաժտակիտութեան Ֆրանսական Բնկերու-  
թեան ողջոյնը:

Արդէն անձուկ կապ մը կայ մեղ ալսօր  
այստեղ համախմբող նիւթին և հայ երաժբշ-  
տութեան մէջնեւ : Որովհետեւ, արգարեւ, եթէ  
ելլենք մինչեւ ծալքան ամենահեռաւոր ժամա-  
նակաշրջանները ուր կարենանք հասնի ալս  
մարզին մէջ՝ արտադրութեանց միջնորդ՝ յորը  
միջին-զարու հայ քաղաքակրթութիւնը գեղե  
թողած է, եկեղեցին է սր պէտք է զիմէնք :

Կարելի է ապահովութեամբ բայել թէ ոչ  
բայնը են ճիշգ այն եղանակները որ կը գտա-  
կանին այն շրջանին ուրի սուբը Մեծօրաց եւ  
սուբը Արշակ կարմակերպեցին Հայ եկեղեցա-  
կան երդեցութիւնը Բայց այն անջինը Հետ-  
քիւն դոր ճինաւուց եղանակները թողած են  
ճայ մեզեզիներան մէջ պատճե ութ ձանի  
յարանի պահպական գասաւորմէն, օք ամր-  
ներէն եւ փլակալներէն, դիւրին եկածումներ  
որ Հայոստանեաց եկեղեցին վազուց վար-  
ցաւած է ասորի եկեղեցիներու արևելան  
մօրիները եւ թէ պահպանած է, առ աւելի